

են եօթ Աւետարաններ և Մաշտոց մը:
Այսպէս.

1.— Աւետարան, 1256ին օրինակուած
զմայիլի բոլորգրով և ծաղկուած գեղեցիկ
լուսանցաղարգերով։ Ստացողն է եղած
Կոստանդին Ա. կթղ. Բարձրերգոցի. —
Միքրմ. Բ. 46։

2.— Աւետարան, 1260ին, հրաշալի
բոլորգրով և սքանչելի խորաններով, մաս-
գաղաթի վրայ. Ստացողն է դարձեալ Կոս-
տանդին Բարձրերգոցին. — Ազգ. Հանդ.
1913, թ. 1, էջ 67։ Միքր. էջ 214։

3.— Աւետարան, 1262ին, Գրիչն է
Աւետիս Քահանայ. Կազմող՝ Առաքել Հնա-
զանդենց։ Նկարազարգած է Խոսլին։ Այս
Աւետարանը գրուած է Հեթում Ա. ի որդի
Լևոն իշխանի համար. — Ազգ. Հանդ. 1913,
թ. 1, էջ 69։

4.— Աւետարան, 1262ին, փոքր եր-
կամագրով, մագաղաթի վրայ, Թորոս Քա-
հանայի համար. Նախապէս կը գտնուէր
Աերաստիա (Թ. Աղքար, Ա. 183), այժմ
կը գտնուի Baltimore, Walters Arts Gallery,
No. 539։

5.— Աւետարան, 1265ին, Սարուան-
դիքարի տէր՝ Կոստանդին թագաղիր իշ-
խանին համար։

6.— Մատոց, 1266ին գրուած Միս,
Աւետիք Քահանայի ձեռքով. Վարդան
Եպիկոպոսի համար, որ այդ ժամանակ կը
գտնուէր Կոստանդին Կաթողիկոսի մօտ
Հռոմէկայ, ուր Նկարազարգել տուած է
Թորոս Խոսլինի. — Ազգ. Հանդ. 1913, թ.
1, էջ 73։

7.— Աւետարան, 1267-8ին, գրուած է
Լևոն Բ. ի որդի Պարոն Հեթումին նույիր-
ուելու համար. Կազմողն է Առաքել Հնա-
զանդենց. — Թ. Աղքար, Ա. 324։

8.— Աւետարան, 1272ին օրինակուած
Աւետիս Գրիչն. Ստացողն է Կեռան թա-
գուհի. — Անահիտ, 1907, էջ 200-204։
Միքր. էջ 14 և 168։

9.— Առարկել Հնազանդենց նշ. Կազ-
մարար (1260-1278). — Որդի Պօղոս սար-
կաւագի և աշակերտ Կազմարար Սարգիս
Քահանայի (+ 1262). Իր Կազմած շքեղ
գործերէն ծանօթ են հետեւալները.

1.— Աւետարան, 1262ին գրուած Թո-
րոս Քահանայի համար, և Նկարազարգուած
Թ. Խոսլին. — Թ. Աղքար, Ա. 189։

ԵՐԱԺԴՅԱԳԻՏՈՒՑԱԿԱՆ

ԵՐԱԺԴՅԱԳԻՏՈՒՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՄԻՋԻՆ ԴԱՐ

ԳԼՈՒԽ Գ.

J. S. Bach (1685-1750). — Երաժշտա-
կան կրն գերգաստանի մը զաւակ, այս
մեծ հանճարը իր ժամանակին մեծ համ-
րաւի կը տիրանայ (թէն իր մահէն վերջ
մօտ կէս դար կը մոոցուի) իրը գաշնակա-
հար, երզեւոնահար, ջութակահար, երա-
ժշտութեան ուսւուցիչ, եկեղեցական երգա-
չախումբերու կառավարող, և իրբն երա-
ժիշտ, երաժշտական գիտելիքներու այն
խորունկ ճանաչողութիւնը, որուն աիրա-
ցած է բաղդատարար պղտիկ տարիքին,

2.— Աւետարան, գրուած 1267ին, Պա-
րոն Հեթումին նույիրուելու համար. Գրիչ
և ծաղկող՝ Թ. Խոսլին. Կազմուած է
1268ին. — Թ. Աղքար, Ա. 324-7։

3.— Աւետարան, գրուած 1272ին,
Լևոն Գ. ի և Կեռան թագուհի համար,
Աւետիս գրիչն. Մազկած է Խոսլին. —
Անահիտ, 1907, էջ 200-204։

4.— Աւետարան, գրուած 1278ին,
Յովհաննէն Արքայեղրօր ձեռքով. — Միս.
298. Գալէմքարեան, թ. Հայ. Զեռ. Ար-
քունի Մատ. Մինիին, թ. 1։

Թ. — Աւետիս Թհնի. նշ. Գրիչ (1262-
1272). — Օրինակած է Հռոմէկայի մէջ,
ընտիր բոլորգրով, մագաղաթի վրայ,
1.— Աւետարան, 1262ին, Հեթումի
որդի Լևոն իշխանին համար. Մազկած է
Խոսլին։

2.— Աւետարան, 1272ին, թագաժա-
ռանգ Լևոնի և Կեռան Տրկնոց համար։
Մազկած է Խոսլին. Ապա նույիրուած է
Ակներ վանքին. — Եղանակի էջ 203-4։
Ազգ. Հանդ. 1910, թ. 2, էջ 23. 1913,
թ. 1, էջ 76։ Միքր. էջ 168։

Նոյն անձն է Միս մէջ 1266ին Մաշ-
տոց մը ընդօրինակող համանուն քահա-
նային հետ։

Ն. Վ. ՄՈՎԱԿԱՆ

ստացած է գրեթէ ինքնազլուիր : Իր հոկայական գործը, ժառանգը, կ'ընդգրկէ ձայնական և գործիական երաժշտութիւնը միանդամայն : Ան հեղինակն է հրնգ մեծ պատարագներուն, գրուած երգչախումբի և նուագախումբի համար, որոնցմէ ամենէն խորունկը սի մինեուն է : Ան հեղինակն է նաև բազմաթիւ oratorio-ներուն, (les passion selon Saint Mathieu ամենէն նշանաւորն է, գլուխ գործոց նկատուած) եկեղեցական և աշխարհկ բազմաթիւ cantate-ներուն, դաշնակի երգենինի համար գրուած բազմաթիւ sonate-ներու, prélude-ներու, fugue-ներու և concerto-ներու (նուագախումբի լուկիրակցութեամբ) : Bach անման է և պիտի մեայ անով՝ որ ստեղծած է ձայնական երաժշտութեան նոր ոճ մը (իր ոճը) որ շատ տարրեր է իտալականէն, ֆրանսականէն, և գործիական երաժշտութեան նոր և ինքնատիպ ոճ մըն է : Ան իր գործերուն մէջ կը յատկանչուի իր զգացումներուն անզերազանցելի խորութեամբ և technique կատարելութեամբ : Ան կատարելութեան զագաթնակին հասցուցած է fugue-ը որ շատ նախնական աստիճանի գրայ կը գտնուէր իրմէտ առաջ :

Hændel (1685-1759) ժամանակակից է Bach-ին : Ան իր կեանքին մեծ մասը անցուցած է Անգլիայ մէջ, իր օրեա-ի հեղինակ՝ ան նոր բան մը աւելիցնիք չունի : Կը գրէ իտալական բազմաթիւ օրեա-ներ : Բայց Hændel-ի իրական հանճարը՝ կրծական ներշնչումի անգերազանցելի խորութիւնը, երեան կ'ելլէ մանաւանդ իր օրаторիո-ներուն մէջ, նոր աչք մը, նոր հորիզոններ, նոր ոճ մըն է Hændel-ի կրծական ոճը : Իր գլուխ գործոց Messiah-ն (որ քրած է 24 օրէն) կարծէք աստիւածային ներշնչում մը կ'ենթադրէ : Hændel-ի գործիական երաժշտութեան կալուածն ալ բաւական ընդգրածակ է : Գրած է մեծ թիւով ջութակի concerto-ներ և sonate-ներ (եկեղեցական) որոնք մինչև հրմա իսկ կը նուագուին, Այս երկու մեծ հեղինակներու մասին պիտի իօսինք նաև ուրիշ տեղեր ալ, մանաւանդ գործիական երաժշտութեան եղափոխութիւնը մատնանշելու ժամանակ : Միայն, իրեն ընդհանուր ակնարկ սա պէտք է աւելիցնենք՝ թէ այս երկու հեղինակները իրենք մէջ այն քան

լրիւ ամբողջութիւն մըն են, որ կը կադմին առանձին ըրջան մը : Այդ ըրջանը կը յատկանշուի անով՝ որ մեծ և փառաւոր աշակապա մը կը հանդիսանայ, որը իրարու կը միացնէ երաժշտութեան polyphonique և զասական (Haydn, Mozart, Beethoven) ըրջանները : Bach-ի և Hændel-ի ըրջաննին է որ հակակմիք և Harmonie-ի հաւասարակշռութիւն մը առաջ կուգայ երաժշտական գործերուն մէջ : Իսկ եկեղեցական պատարացները այս ըրջանին, ոչ միայն երգչախումբի, այլ նաև նուագախումբի ալ մասերէ բազմացած են :

Երաժշտութեան զասական ըրջանին անցնելէ առաջ, ընդհանուր առմամբ դասականութեան մասին խօսելէ առաջ, պէտք է որ գործիական երաժշտութեան մասին խօսինք :

Գործիական երաժշտութեան առաջին խարիսխումները կ'ակսին ժե-ժջ. գարեւուն ընթացքին : Դաշնակը — որ դիտենք թէ ժե-ժջ. գարերուն կատարելագործուելով կը արդիք կերպարանքը ձեռ առաջ — մեծ գեր իսկական այս տեսակէտով : Առաջին գործիական կտորները դաշնակի համար գրուած են (նաև երգենինի համար : յիշել ժե-ժջ. գարու երգեկոնահարները) : Ժջ. գարուն մանաւանդ երաժիշտներ՝ ժողովրդուկան մոլիք մը առնելով կը վերատադրին զայն, եղանակը քիչ մը զարգացնել փորձելով, իսկ առաւելաբար ստեղծելով և ներկայացնելով այն մոլիքին զանազան փոփոխակները : Այս ձեւ գրիշն է որ ժամանակի ընթացքին զարգանայով ծընունել կուտայ զատ գործիական սեռի մը՝ variationին : Ժջ. գարու անգլիացի երաժիշտները՝ Byrd, Bull և Gibbons լաւագոյն ներկայացուցիչներն են իրենց ժամանակի դաշնակի գրականութեան : Danse, — ահաւատիկ զատ գործիական, շատ հին, և ժողովրդներու կողմէ ստեղծուած և հետքհետէ ձեւաւորուած երաժշտական շատ նախնական և կարճ ձեւ մը՝ որ սակայն հրմենք ամբողջ գործիական երաժշտութեան մեծ և խորունկ սեռերուն՝ sonate-ին, concerto-ին, symphony-ին :

Պարերը, շատ հին ժամանակներէ ի վեր գոյութիւն ունին, իսկ անոնց գործագրութիւնը սերտօրէն կապուած է երաժշտութեան հետ : Առանց երաժշտութեան պար

մը կարելի չէ երեւակայել։ Ամենէն յետաշմաց ժողովորդներն անզամ կը պարեն երգելով, ծափ զարնելով և նուազելով։ (Թմբուկ մը և զուռնա մը գէթ) կամ՝ կը ընանք ըսել թէ պարի արուեստին հետ զու զննթացարար զարգացած է երաժշտական ձև մը, ներկայացնելով բոլորովին ուրոյն յատկանիշներ։ Պարի եղանակնելը ուրեմն — որոնց կարճ անուն մը տալու համար danse պիտի ըսնեք ասկէ վերջ — ծագումով հարազատօրէն ժողովրդական են, ժողովուրդին կը պատկանին։ Բայց հետզհետէ ժողովրդական ծագում ունեցող այս սեռը վերջնական ձև մը կ'առնէ, կը կերպարանաւարուի, կը վերցացականանայ, կամ կը ժառանորականանայ (Եթէ այսպէս բառեր կարելի է գործածել) մինչեւ որ ժե։ զարուն և անկէ սկսեալ անհատ երաժշտներու կողմէ այ անոր մշակութիւը կը տեսնենք։ Ժ. զարուն արգէն ժողովուրդին շատ կը սիրուին և կը գնահատուին այս պատիկ ու գիւրըմբոնելի, գիւրամատչելի կտորները։ Այս շրջանին մշակուող բազմաթիր դանչերուն տեսանիներ կան, որոնց գլխաւորներուն յատկանիշները պէտք է տանք։

1) La Pavane. — Դանդաղ չափով և երկեակ (binaire) rythme-ով danse մըն է, որ բալական ծագում ունի։

2) La Gaillarde. — Արագ և աշխոյժ չափով, ու երեակ (ternaire) rythme-ով danse մըն է։ Այս երկու ձեռքը՝ ամենէն գլխաւորներն են, և ուրիշներ քիչ թէ շատ վերցիշեաներուն յատկանիշներ ունին։ 3) Menuet երեակ rythme-ով danse մը։ 4) Allemande։ 5) Sarabande. — Սպանիական danse մը։ 6) Gigue. — Անգլիական աշխոյժ danse մը։ 7) Gavotte. — Ֆրանսական։ 8) Passacaille. — Իտալիական։

Ժէ. գարուն՝ երաժշտներ այս կարճ կտորները կ'սկսին խմբաւորել, զանազանութիւն մը, կորտաժ մը, զանազանութիւն մը, համար, մեջամատ մը նշելու համար։ (Այս խմբաւորելու գաղափարը մեծ յառաջդիմութիւն մըն է)։ Առաջին խմբաւորելու կ'ըլլան զոյց առ զոյց։ Ընդհանրապէս pavane-ներուն գանդաղութիւնը կը հակադրեն gaillarde-ներուն արագութեան և աշխոյժութեան։ Ժէ. գարուն զոյց առ զոյց խմբաւորեած danse-եր գորոններուն ամենէն նշանաւորն է Bulli, որ ինչպէս տեսանք

ֆրանսական opéra-ի հիմնադիրն է։ Թէև bulli մատչերը վերջը գործածեց ոչ թէ գործական հրաժար էրաժշտութիւնը նկատի ունենալուն համար, կամ այդ նպատակաւ, այլ danse-երը ուրիշ ուղղութեամբ մը գրելով զանոնք գործածեց բալետ-ներ գրելու համար։ Այս ballet-ը երաժշտական ուրիշ սեռ մըն է, որուն մասին յետագային պիտի խօսինք։ Աւելի վերջ մարդիկ զոյց զոյց խմբաւորելը շատ անբաւարար գտնելով, երեք առ երեք, չորս առ չորս կ'սկսին խմբաւորել։ Ասկէ յատաշ կուգայ առաջինին իրական և կատարեալ գործիական սեռը, suite-ը։ Ժ. գարուն առաջին կէսը գործիական երաժշտութեան պատմութեան մէջ suite-ի շրջան կը կոչուի։ Այս սեռն մեծ մշակողներն են Bach, Hændel, Scarlatti (իտալացի), Couperin (ֆրանսացի) և Purcell (անգլիացի)։ Մանաւանդ J. S. Bach suite-ը շատ աւելի կը մտաւորականացնէ, զայն աւելի գիտականացնելով, և զգացումի խորութիւն ներմուծելով։ Suite-էն շատ արագ կերպով ծագում կ'առնէ sonate որ չորս բաժանումներէ կը բաղկանայ (movement) աւելի կատարելագործուած մեծ ներկայացնելով suite-ի չորս հակադրուած danse-ներն։ Բայց այս շրջանին (Ժ. գարուն առաջին կէսին) երկու տեսակ sonate-ներ կան։ Ա) Sonate de Camera (աշխարհիկ), և Բ) Sonate d'église (եկեղեցական)։ Այս վերջինը շատ աւելի լուրջ և մեծ վարպեաներու կողմէ մշակուած է, ինչպէս G. F. Hændel, կը պահանջէ աւելի ճարտարութիւն, երաժշշական գիտելիքներու մեծ պաշար մը, և հսկական տաղանդ, որովհետ այլևս այսուհետն զարգացնել կայ սթէմոն մը, նիւթ մը (development) և շատ դժուար է յաջող կերպով կիրարկի։ Եւ բնականարար այս եկեղեցական sonate-ն է որ կատարելագործուելով, և իր վերջնական ձևը առնելով Ժ. գարուն երկորդ կիսուն E. Bach-ի կողմէ, ծնունդ կուտայ գործիական ուրիշ սեռերան։ Ապագային ստեղծուելիք բոլոր գործիական սեռերը, ouverture, symphonique, poem, symphonie, concerto, բոլորն առ sonate-ի առաջին շարժումին ձերն (forme-ին) զրայ ձեւառուած են։ Ուրիշ խօսքով, symphonie մը, concerto մը, sonate-ի ընդլայնուած մեծացւած, կատարելագործուած սեռերն են։ Ժ. գարուն առաջին կիսուն կ'ստեղծուի

նաև ուրիշ գործիքան լուրջ սեռ մը, Fantasia թառացիք թարգմանութեամբ Fantasia երեսկայութիւն կը նշանակէ: Թիշ մը երաժշտական օրէնքներէ, կանոններէ ազատ, անկախ սեռ մըն է, նախաքերական (contre-pontal) ոնդով, ընդհանրապէս զաշնակի համար գորուած: J. S. Bach կատարելութեան կը հասցնէ այս սեռը, ինչպէս կը հասցնէ Fugue-ը, որ այստեղ այլք սեռի մը անունն է և ոչ թէ ոճի մը անունը: J. S. Bach կատարելութեան կը հասցնէ նաև տoccata անունը գործիքան սեռը: Եթէ գործիքան սեռ մը: Toccata-ն բացապես համար նախ պէտք է տանք սonate-ի տարրեր մէջ բացատրութիւնը: Մենք գիտենք թէ ԺԶ. զարուն ստեղծուած էր cantata անուն vocal (ձախնական) սեռը: Եթէ գործիքան սեռ մը ստեղծուեցաւ՝ փոխանակ նոր անուն մը տալու անոր, cantata-ին հակոսնեայ անունը տուին, այսինքն ոչ թէ ձայնով երգուելիք՝ այլ գործիքով նուագուելիք, այս է sonata: Sonata-ն սկիզբը կարև կտոր մըն էր և միայն ջութակին վերապահուած էր: Sonata ըսկելով իտալացիք կը հասկնային ջութակի համար գրուած կտոր մը: Իսկ այս sonate-ը եթէ զաշնակի համար վերաբարպէս վերաբարպէս զերատագրուած կը տորը կը կոչէն տoccata: Ուրիշն մեր մինչ էիրա սենած բոլոր սեռերը կ'ամփոփուին երկու անուններու մէջ տoccata և sonata (հակադրուած սկզբնական սեռի մը: contata-ին),

Պատիկ ակնարկ մըն ալ օրեա-ի մը քանի մեծ զրոյներու մասին (Ժ. Քարու): Մեր տեսած վերջին ներկնակը Հանդ-ն էր: Opéra-ի մէջ աւանդապաշտութիւնը շատ յառաջ գացած էր: Մեծ հրմանդիրներէն վերջ միջակութիւններ խախտելու սկսած էր արգէն սեռը, կապկելով միայն իրենց ներուցները, և մունալով որ ո՞ւ խորին արտայալութիւնն է միայն, օրինակելով անոնց ոճը, առանց անոնց խորը ունենալու: Այս տեսակէտով վմրուս նոդի մը, բարենորդիչ մը պէտք էր, ան եկաւ:

Gluck.— Opéra-ն, ողբերգակ բանաստեղծի նախազգացումով, drame-ի վերածող այս երաժիշտը, գերմանացի մը ծընունդով, իտալական օրեաների գրեց մինչ էր կեանքին վերջը: Իր 107 օրեաները կը յատկանշուին յուղականութեամբ, ու իրենց պարզ վեհութեամբ: Իր գլուխ գործոցներն են Alceste, Orphéos, Iphigenie en Aulice և Iphi-

genie en Tovride (յունական կին ողբերգութիւններ բոլորն ալ) մեր ժամանակին ամենէն մեծ երաժշտաներէն մէկը եղած է, տիրացած է մեծ համբաւի, կոչուելով երաժշտութեան Միքէլ Անդէլօն: Շատ կարճ և կուռ կերպով պէտք է ներկայացնել իր բարենորդոցիչի և յեղափոխականի գաղափարները, որոնք տակնուվարայ ըրին ժամանակին երաժշտական աշխարհը մեծ յուղում, ոգեստութիւն և վիճաբանութիւններ յատաշ բերելով:

1) Երաժշտութիւններ դրամե-ին օժանդակ տարրն է միայն (թէև իր դրամե-ներուն մէջ երաժշտութիւնն է տառչին և կարեոր տեղ մը ունեցող տարրը, սա պարզ պատճառաւ, որ մեծ երաժիշտ մըն էր):

2) Opéra-ին ouverture-ը իր նիւթին ամփոփումը պէտք է ըլլայ, և այդ նիւթին վրայ խորհրդածութիւն մը, և ոչ թէ պատահական երաժշտական կոտր մը:

3) Օրքեստրային շատ աւելի շահեկանութիւն տալ պէտք է, քան պարզ ընկերակցութիւն մը: (Իր ժամանակին իտալացիք քննադատած են իր գործերը ըսելով թէ շատ աղմուս են օրքէստրայի մաս-սերը):

4) Աղմիւ և վեհ պարզութիւն մը պէտք է ունենան օրեա-ները, քան թէ technique բարգութիւններ, անհմաստ վրասութիւններ: Gluck իտալական լուրջ օրեա-ին վերջին և մեծ ներկայացնուցիչն է: Իրմէ վերջ օրեա-comique-ը տանդուեցաւ, մեծ խաղաղութիւն տառջ բերելով, նուաճելով զանազան երկիրներ, Ֆրանս, Անգլիա, (բացի Գերմանիայէն), ու փոթորկի մը պէս գտալով ու անցնելով երաժշտութեան թատերաբեմէն՝ շատ կարճ (բաղդատարար) աիրապետութենէ մը վերջ:

Ֆրանսայի մէջ Lulli-ի յաջորդները, Colasse, Waurt, արժանի ժամանգորդները չեղան իրենց մեծ վարպետին: Բայց Ժ. Քարու առաջին կիուն Ֆրանս, թերես առաջին անգամ ըլլալով ճանչցաւ հարազատ հանճար մը, օրեա-ի պատմութեան մէջ:

ՕՆՆԻԿ ԱԽԱՐԱՐԱԿԱՆ
(Ժառանակելի՝ 5)